


Ա Ւ Թ Օ Տ

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

Ը Ն Դ Ե Վ Ե Ր Ե Վ Ե Ր Ե Ր  
Ե Ւ Վ Ե Ր Ե Ր Ե Ր

Հ Ա Խ Ե Ր Ո Ր Դ Տ Ա Ր Ե


Ը Ն Դ Ե Վ Ե Ր Ե Ր Ե Ր



Յ Ե Ր Ո Ւ Ծ Ա Լ Մ

Ի Ց Ա Ր Ա Ն Ի Մ Բ Բ Ո Ց Ց Ա Կ Ո Վ Բ Ե Ա Ն Ց

1870



# Ա Մ Ս Ա Գ Ի Բ

Հ Ա Ր Ա Տ Ա Ր Ա Ր Ա Ր Ա Ր  
թիւ 12.

Դ Ե Կ Տ Ե Մ Բ Ե Բ Ե Բ Ե Բ Ե Բ  
1870.

Ա Զ Գ Ա Յ Ի Ն , Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Ե Ւ Գ Բ Ա Տ Ո Կ Ա Ա Ն

## Խ Ա Ճ Ի Ա Զ Ա Տ Ո Կ Ա Ք Ի Կ Ա Ն (4)

Խ Ա Ճ Ի ազատութեան վրայօք խօսեցած ժամանակս քրիստոնէութեան հին դարերը թաղլավ , ուր տեղ նա այնքան փառաւոր դիւցազուններ ունեցաւ՝ հոգւոց փրկութեան համար արիւն թափողներ , կ'անյնիմ դէպ ՚ի միջին դարը , ճանշնալով միանդամացն անոր մեծութիւնը : Հոն որ կողմը նայիմ , հալածողներու և հալածեալչներու կը հանդիպիմ , մանաւանդ ։ Եւրոպայի մէջ , ուր սաորերկրեայ քննարաններ՝ մարդկային ազատ հոգիներու գաղտնի դարաններ կը կառուցուին , ուր ոչ միայն խեղճ քաղաքացիներ , սուրբ կուսաններ , ողջախոհ մանկա-

մարդներ , և հարուստ պատանիներ , այլ երեւելն կոմսներ և իշխանազուններ դարաններվ խիղձերնուուն հետ միանդամայն և իրենց անձերը գերութեան և մշտնջենաւոր բանտարկութեան կը մատնուէին : Վոնց շատերուն բերանը բռնութեան երեսէն կը կարկէր , մօտալուտ մահը և մահատիալ վիշտերը անոնց մաածութիւնը պահ մի կ'այլայէր . բայց հոգին եւ խիղձը կը սլանային դէպ ՚ի ազատութեան ազրիւրը յերկինս , այն Արդւոյ մարդոյն որ ըստա՝ « Խնձ եկողը գուրս չեմ ձգեր : » Չեմ ուղեր հոս ՚ի հանդէս բերել Հայաստանի Երևանները և Աղենտիանուոնները , Շահ-Ալպաղ , Էջնկթիմուր և իրենց նմանները , ու-

(4) Հարուստակութիւն և վերջ , տես թիւ 11.

բոհք զՀայաստան արիւնըլուայ ըրին, առանց կարենալու խեղդել խաղառմարդ կային խղճին ձայնը . և որչափ աւելի հալածանքներն ու մահերը կը յաճախեին, այնքան աւելի հոդիները կը պայծառանային և բռնութեան սուրը կը բթանայը :

Ո՞հ, կը տեսնէք սա կարաւաններու խղճ և ողորմելի խումբերը, ասոնք դէպ ՚ի Խըրըմ և դէպ ՚ի Եհաստան կուղեւորին, հետերնին տանելով իրենց խղճի աղատութե հետ նաև հոյրենին տաճարներուն այն նուիրական մասունքները, այն սրբազն մատեանները որոնք զիրենք իրենց օրոցքին մէջ սրբագործեցին, և աղատ մարմնոց մէջ աղատ հոգի մի աշխարհիս վրայ զետեղեցին : Ամանք ՚ի Խըրըմ և մեծագոյն մասը ՚ի Եհաստան հասնելով, քիչ ժամանակի մէջ իրենց խղճին աղատութեանը կոթողներ կը կանգնեն հոն, եւ անոնց վրայ կը ծխեն իրենց հոգւոյն քաղցր բռւրմունքները դէպ ՚ի Աստուած՝ բացարձակ իշակն, առանց մոռանալու երբէք այն հոգեւոր կենսատու զգացմունքները՝ զրո Հայաստանի լուսաւորիչ մի հոգեւոր ծննդեան օրից ՚ի վեր ներշընչեր էր իրենց իւր յաւիտենական յիշատակաւը : Ասոր կը պարտաւորէին անոնք իրենց ճշմարիտ լուսաւորութիւնը, որոյ մէջ կը կայանայ հոգւոյ աղատութիւնը, և զայս չկորսունցնելու համար յանձն առին իրենց հայրենի քաղցր կիմայն և ծննդական երկիրը թողուլ, և տարագիր ըլլալ հեռաւոր վայրեր, հետեւելով իրենց խղճի աղատութեանը :

Շայց բարեւ, մարդկային սերուն գը կարծես թէ նախասահմանուած է մինչեւ անդամ իւր ամենասիրելի աստուածաշնորհ աղատութենէ կապտուելու : Երբ հայրենեաց տարագիր

որդիքը օտար իշխանութեան մէջ աղատ կը համարէին զիրենք բռնութենէն, քան զի էնկթիմուրն աւելի չարագոյն և քան զի ահա-Ապապազն աւելի անդթագոյն թշնամույ մի կը հանդիպին, այն է Նիկոլ եպիսկոպոսը : Խղճի աղատութեան ամեննէն մեծ թշնամի և մարդկային հոգւոց փրը կութեան մենավաճառը, երբ Վուտերի և Կարլինի ձեռօք տեսաւ իւր ժողովրդեան տասանորդիլը, և ըրած մեծամեծ կորուսները, ու թագաւորներ և ամբողջ ժողովուրդներ, խորհեցաւ նա անոնց դատարկը խղճ Հայոց խմբակներով լեցընել : Նիկոլ անոր նապաստեց և աշխարհային բռնութենէ փախցող ողորմուկ արարածները տարաւ յանձնեց անդթաբար հոգեւոր բռնութեան ձեռքը : Եհաստաննին գութելու ձայն մի փրթաւ, խղճին խորերէն կոծ ու վայնասուն մի լսուեցաւ, լացաւ Հայատան իւր զաւակունքը ու չուզեց մինիթարուիլ, որովհետեւ չկային :

Երբ Եւրոպա ձև դարուն մէջ սուրբ Արտուղիմեսով օրուան նշանաւոր դէպը տեղի ունեցաւ, եւ խղճի աղատութե համար մաքառողդիւցազուններ բոլոր մարդկային սերին երախտագիտութեան արժանի կը հանդիսանային, երբ Ճ. դարը կ'ըսեմ (Եկեղեցին դուրս) ներողամտութիւն կը քարոզէր, այս դին Ասիոյ մէջ, Թաւուբատանի մայրաքաղաքին մէջ հզօր տէրութեան մի աչքին դիմաց ընդհակառակը աններոզութեան գործեր աւելի կ'ունենան : Հայկական Եկեղեցին կը հալածուի խղճի աղատութեան թշնամույն արքանեակներէն, Հայոց գրին աներեւոյթ ձեռօք կը յափշտակուի իւր սիրելի Պատրիարքը, Եկեղեցւոյն

սպաշտագնը, որուն խղճի ազատութիւն  
երկաթներու անդամ դէմ դնելով,  
վերջապէս երկաթներու տակ հեծե-  
լով իւր հոգին յաւխտենականութե-  
ձեռքը կը յանձեւ, անընկճելի մնա-  
լով հոգւով և մոր, յիշատակ թող-  
լով յաշխարհի իւր երկաթէ դիմա-  
կով անուան հետ մէկ տեղ դիւցալ-  
նական օրինակ մի, որով զարմացոց  
արքունիքները՝ մինչեւ անդամ Ա ա-  
տիկանի սպալատը: Որո՞ւ ձեռօր գոր-  
ծուեցաւ այս բռնութիւնը, այն ազ-  
գին՝ որ սկսեր էր ներողամնութիւն  
քարողել, Ա որդէրի վարդապէտու-  
թիւնները թէ և յանդուգն՝ սակայն  
խղճի ազատութեան նպաստաւոր դա-  
սեր տալ սկսած ժամանակ:

Հւրոպայու մէջ 92 թուականը  
մեծ ու օգտակար դասեր տուաւ, ո-  
րոնք գաղղիական յեղափոխութեան  
արդիւնքն եղան, թռզունք այն վը-  
տանդները որոնք ընկերացան ընդհա-  
նուր բարեաց հետ, կարծես թէ յի-  
շեալ թուականը խղճի ազատութեան  
դուռն եղաւ, անկէ ծագեցան մարդ-  
կային սեռի յառաջադիմութիւններ  
և մարի լուասաւորութիւններ. բայց  
Վախ մէջ այդ երեւելի դէպքը ար-  
ձագնիք չտուաւ. հոս ազգութիւն-  
ները գեռ իրենց բարոյական անզգայ-  
ութեան մէջ թմրած կը մնան. հա-  
զիւ թէ: կը լոււի ներողութեան ձայ-  
նը և անմիջապէս կ'անհետանայ, դեռ  
բռնական իշխանութիւն մի կը տիրէ  
եկեղեցւոյ մէջ: Վեւաիք պատրիար-  
քի մի կորսուեանը դէմ կարծես թէ  
վրէ ժինդրութեան միջոցներ կը պատ-  
րաստուին բարձրագոյն ձեռքով: Ոչ,  
որքան քաղցր է ազգային կրօն մի բո-  
լոր իւր վեհութեամբը և սեփական  
պաշտամունքներովը, կարծես թէ եր-  
կինք զայն սիրելու և պաշտելու հա-  
մար մարդոյս հոգւոյն մէջ առանձին

զգացմունք մի տուած է: Ըստց որ-  
քան ալ դառն է նոյնը ուրիշ մի և ս-  
բանաբար սիրցընել տալ, թէպէտ և  
նա նոյն կրօնին մէջ մեծցած և յետոյ  
դասալիք եղած ըլլայ: Ոիթէ պաշտա-  
մունքը հալածիչ իշխանութիւն մի է.  
քան լիցի: կրօնական Ճնշումները ա-  
պօրինաւոր համարուած են միշտ նոյն  
խակ կրօնից Նեղինակին վարդապէտու-  
թեամբը: Քաղաքականացեալ ազգն  
ունի հարկաւ իւր առանձին կրօնը և  
պաշտամուն կերպը, այս կրօնիս քա-  
րոզ պիտի ըլլայ ոչ բռնութիւնը՝ այլ  
Ճշմարտութիւնը, ցոյց տուր նորա  
սրբութիւնը և հոգւոյ փրկութեան  
միակ միջոց և յաւխտենականութեան  
Ճանապարհին առաջնորդ ըլլալը, և այս  
բաւական է: Կրօնը մարդոյս ազատ  
խղճին մէջ միայն իւր զօրութիւնը կը  
ներգործէ, միոքը կը լուսաւորէ, և ա-  
հա ինքնին պիտի սիրէ նա զՃշմար-  
տութիւնն և հետեւի անոր: Եսոր  
փորձը տեսնուեցաւ ներկայ գարուս  
առջի քաւորդին մէջ, քաղաքական  
զօրութիւնը որքան որ բռնացաւ ան-  
ջատեալ եկեղեցւոյ վլայ, սակայն ըը  
կարաց նա կամքը խոնարհեցընել և  
խիղճը գերել, վլին աւելի մեծցաւ.  
ինչ որ կրօնար ընել սէրը, բռնութիւ-  
նը չկարաց ընել:

Ոի զարմանայք, սիրելի ընթեր-  
ցողք, թէ որ ուրիշ տեսութեամբ մի  
ակնարկել ուզեմ այս մեծ գործիս,  
ինչպէս ոմանք՝ ըստեմ շատերը ջանա-  
ցին հակառակ տեսութեամբ պըն-  
դել և բոլորովին բռնութեան ընծայ-  
ել գործոյն անյաջողութիւնը, որու-  
մէջ չէ թէ կրօնական շահերն էին  
դեր ունեցողները, այլ յաւետ աղ-  
դային միութիւնը՝ քաղաքականապէս  
առնելով: Ինչպէս պիտի զարմանայ  
մարդու երր տեսնէ թէ բռնութիւնը  
բոլորովին բաժանեալ մասին կողմէն

կը գործուէք : Ճաղովուրդը իւր գրե  
խաւորններովլը եղբայրութեան աջեր-  
նին երկընցուցած խաղաղութիւնն  
համբուրելու կը պատրաստուէին ,  
համողուած ըլլալով որ իրենց միու-  
թեան մէջ պիտի ըլլայ ազգայնութեն  
բարոյական ոյժը , և լուսաւոր յառա-  
ջադիմութիւնները հայրենի կրօնին  
օծութեամբը : Եւ ովէ էր իրենց բը-  
նական ձգտման և ներքին համոզմա-  
նը դէմ կեցող և բռնաբարող . կզե-  
րական փոքրիկ խումբը , որ իւր դա-  
րաւոր իշխանութեան ուժը ռամկա-  
կան տգիտութեան վրայ բանեցրնե-  
լով անոնց ազատ խիղճը ձնչման տակ  
դրաւ , խեղճ ժողովրդոց մարտիրո-  
սական պատկներ խոստացաւ , անոնց  
նեղութիւնը , մահը՝ ձշմարտութեան  
և հաւատոյ համար ըլլալ ցոյց տը-  
ւաւ , և այնչափ աքսորանաց , հալա-  
ծանաց և տառապանաց պատճառ ե-  
ղաւ : Իորդ այս արկածից մէջ եթէ  
ձշմարտութիւն մի կայր , այն էր՝ ա-  
նողորմ կղերականաց իրենց անձնու-  
կան շահը պաշտպանելը , իրենց փա-  
ռասէր կրից զոհել այնչտի անմեղ  
արարածներու տագնապն ու նիւթա-  
կան կորուսանները պատրուակաւ կրօ-  
նի : Կրօնը պաշտպանելու տարապարտ  
ջանքերով , ազգայնութեան նույիրա-  
կան կապը բոլորովին խղել մտաբերե-  
ցին . առաջինին մէջ յաջողեցան այն  
ինախատինս ոգւոյ ձշմարխոքքիսո-  
նէութեան , բայց երկրորդին մէջ ոչ  
երբէք . անոնց ոգւոյն մէջ կրօնական  
մեծ խորիններ և ատելութեան սեր-  
մոնք ցանեցին , այլ երակնուն մէջ  
ազգային արեան փոփոխութիւն չկա-  
րողացան մոցընել :

Այն ժամանակէ ի վեր բաժանեալ  
մասին մէջ թորոսովիչ մի սկսաւ տա-  
կաւ երեւան ենել . սակաւ առ սա-  
կաւ սկսաւ եղջիւր բարձրացնել ։ Եւ

կու մի էր այս՝ բայց ոչ ։ Եհատանի  
մէջ խակղան իւր գործը անոր նման  
բռնական չէր , յանկարծական փոփո-  
խութիւն ընելու տրամադիր չէր ,  
բայտ որում գիտէր նա որ իւր ժողո-  
վուրդն ալ , կամենիցի և ։ Եհատանի  
ուրիշ բաղաքայ տարագիր և ընկճեալ  
շայերը չէին : Ուասի թողուց որ  
ժամանակն ինքնին նապաստէ իւր ա-  
նօրէն ձգտումներուն և ։ Եկիոլեան  
խորհուրդներուն : Եւ որպէս զի գոր-  
ծը աւելի հիմնաւոր և հատասուն  
ըլլայ , իւր իշխանութիւնը ուղեց բար-  
ձրացընել և բաղաքականապէս եւս  
զօրացընել և ընդհանրացընել : Եւ  
այս վատիկանեան խորհուրդներով  
և ձիգլիթական գաղափարներով տո-  
գորուած՝ սուրբ Պետրոսի թուրին  
ծայրը պատեանէն գուրս հանել փոր-  
ձեց և իւր միամիտ ժողովրդոց ցոյց  
տալ , որոնց սկսէր էին ազգութեան  
և կրօնին մէջ եղած անհուն խորու-  
թիւնը իմանալ , և երկուքն հաւա-  
սարապէս պաշտել առանձին խորան-  
ներուն վրայ , առաջինը իրենց սրտին  
և երկրորդն իրենց ոգւոյն բարձրու-  
թեան մէջ : Առաջին խորանը ուղեց  
տապալել երկրորդ ։ Եկիոլը , այս տա-  
պալեց Համագեաց ընկերութիւնը  
պետական հարուածով մի ջնջելով .  
բայց այս խորանին աւերակները մը-  
նացին , որպէս զի Կաթուղարդանի  
ձեռօք կործանեալ տաճարին փլատակ-  
ներու վրայ բուն խրայելի ձեռօք  
նոր տաճար կանգնուի : Եսոր շննու-  
թիւնը որչափ դանդաղ՝ նցնչափ հաս-  
տահիմն էր , տաճարի առաջին շննու-  
թեան նման անձայն և լրիկ կաշխա-  
տուէր , սակայն այնչափ աւելի աշ-  
խատողաց սրտին մէջ ալ բարեպաշտ  
խիղճը իւր աղատութեան սահմաննե-  
րը կընդարձակէր : Եկիոլ ժամանակն  
եկած համարեց իւր գիմակն վար առ

նելու , և իւր անձը ինչպէս որ է՝ աշխարհի ցոյց տալու . և ահա Հաստուն երեւեցաւ բոլոր իւր բարոյական մերկութեամբը և կուիրինեան գաղափարներով . նա ուրիշ բան չէր՝ բայց եթէ միջին դարու անձնաւորութիւնը , այն գարշելի և գ.մոխատիալ դարուն՝ յորում յորատութիւնը իւր կատարեալ գերութեան մէջ կը դանուէր : Ոչ , ոքքան սիրելի է ինձ Հաստունը իւր հալածանքներովը և եւկեղեցական շանթերովը՝ քան թէ կը բօնին տուած իւր անարգութեամբը Արովշետեւնորա ձկոտութիւնն մէջ երկու գործողութիւն կ'երեւին , եւ կեղեցւոյ զէնքերու գործածութիւնն ու միանդամայն անոնցմով բուն եկեղեցւոյն և կրօնին բրած անարգանքը : Աակայն ուշ էր մնացեր Հաստուն , ժամանակն զգալապէս փոխուած էր , ժողովրդեան մտաց՝ գէթ մեծագոյն մասին՝ լոյսը ծագեր , թանձը տգիոտութիւնը բոլորովին փարատեր և աղատասիրութեան ոգին թագաւորեր էր : Նա ուրիշ բան չը գտաւ իւր գիմաց՝ բայց եթէ հին գաղափարաց յեղափոխութիւն մի . ի զուր ջանաց և պիտի ջանաց թերեւս սուրբ Պետրոսի թրովը անոնց հետ վարուելու : Պապական եկեղեցւոյ շանթերը չունին իրենց առջի զօրութիւնը . ճշմարտութեան ուժով հըզօրացեալ միոք մի քան զՓարիզու պարիսպները անգծելի և անկործանելի են հնացեալ զէնքերու գիմաց . Հետեւապէս վշտում ալ չկարողացաւ ոչ կղերին և ոչ ժողովրդեան մտաց վասար աղդեցութիւն բանեցընել . իւր արձակած շանթերը իւր գլխուն վըրաց դառնալու վշտու եցան՝ ըստ ասելով Յիսոսեայ որդւոյն :


Այս օրինակ ոգւոյ և մտաց արիւ ութեան վրայ՝ տեսնելով ընդհանուր

աղդը և աղատութեան և լուսաւորութեան բարեկամները , իրենց ուրախակցութիւնը փութացին յայտնել հրապարակական թերթերու միջոցաւ : Իռնութիւնը ամօթապարտ եղաւ . Հոռոմը իւր պարտութիւնը խոստովանեցաւ . իւր կրօնական զէնքերուն ակարութիւնը յայտնի ցուցուեցաւ , որ նշան էր մօտալուտ և անմիջական կորստեան իւր քաղաքական իշխանութեանը : Յաղթական ժողովուրդը , որու ոյմն ու զօրութիւնը բարոյական և իմացական լուսաւորութեան մէջն է , աւելի կազդուրեցաւ , և գործն աւելի յառաջ մղել ջանաց , այսինքն քաղաքականապէս եւս պաշտպանելու իւր խրդակի աղատութիւնը , իւր աղդային իւրաւունքը , իւր եկեղեցին , ասով աւելի մօտեցաւ իւր բուն ծնօղ եկեղեցւոյն թէ աղդայնութեան կապովը և թէ լուսաւորեալ գաղափարներովը . և որչափ աւելի նորա մօտենալու ըլլաց , այնչափ աւելի պիտի ապահովէ իւր կրօնական աղատութիւնը , խղճի և խորհելու աղատութիւնը : Ճամանակը՝ որ մայր է երեւելի արդիւնքներու և մեծամեծ գործերու , նա պիտի պասակէ անշուշտ օրմի , և թերեւս շատ հեռու չէ , մեր համարիւն և համազգի եղաքարց սոյն երեւելի գործը . Եւ թշնամին խաւարի և աղատութեան պիտի ընդունի իւր վերջին հարուածը . ինչպէս որ ընդունեց իւր անսխալ Տէրը :

Այս ճառս վերջացընելով իբրեւ կնիք մէջ կը բերեմ հին առած մի , որ կըսէ « Ո՞ դպչիր թագուհիին . » ես ալ կըսեմ մի դպչիր խղճատանաց , որ աղատութեան հոգին է . թողը մարդը որ գործէ , նա աղատ է իւր ներբին գործոցը մէջ , հետեւապէս պատասխանատու է իւր Աքարչին՝

Հետեւելով կամ ոչ ճշմարտութեան։  
Ո՞հ, քանի մեծ պատասխանառուութեան ենթակայ է նա որ իւր նման և ոյն հետ՝ իրբեւ անբան և անշունչ արարածոց հետ կը վարուի, սաորին էակայ գասն իջեցնելով զայն, որոնք դուրի են պատասխանառութեան, և բնական ճակատագրի մի օրինաց ենթարկեալ։ Ի՞նչ օգուտ է մարդոց արտաքին աղատութիւնը, երբ նա իւր ներսիդին՝ իւր հոգւցն և մասց մէջ գերի է, երբ նա իւր մտաց թելադրութեան չեւ աղատ հետեւելու։ Ասով ուրիշ բան չենք կարող լնել, եթէ ոչ մարդոց վրային պատասխանառուութիւնը մերցնել, և բարոյական էակը նվաթոց իշխանութեան տակ ձգել։

Երջանիկ պիտի լինի այն դարը, և ես արդէն կ'ողջունեմ զինքը, երբ իմացական լոյսը ընդհանուր սփռելով բարոյական աշխարհին վրայ, և վեհետարանի ճշմարտութիւնը բոլոր իւր վեհութեամբը թագաւորելով իւրաքանչիւր մարդ աղատ պիտի լինի հետեւելուիւր լուսաւորեալ խղճին։ և այն ժամանակիս մէջ մարդկութիւնը իւրեմի մարմին և մի անձն մշտնչնագես պիտի տիրէ, ինչպէս Վդամ փափկութեան դրախտին մէջ, և աշխարհս աղատ պիտի լինի ամեն կերպ անիրաւութիւններէ և զրկանքներէ, որոնք ՚ի նախատինս մարդկութեան անխղճաբար կը գործուին երկրիս վրայ։



ՍՈՒՐԲ ՏԵՂԵԱՅ ԽՆԴԻՐԸ

(Հարունակութիւն, առա թիւ 11.)

Ոյն բողոքս ընդունուեցաւ, եւ Վահմ։ Կաղիֆ փաշայն ալ մեր իրաւունքը քաջ ճամաշելով կ'ուղեր մեր զրկանացը վերջ մը տալ, կամ գոնեանաղապարական միջոց մը գտնել, վասն զի կը վախնար միանդամայն, գիտելով լատին կղերին ժամանակ ժամանակ ըրած յանդուգն ձեռնարկութիւններն, և անոնց մէջ որ և իցէ կերպիւ յաջողելին, վասն որոյ չըստահեցաւ կտրողական պատասխան մը տալ։ Երբ միջոցը երկու օր մնաց լատինաց գալուն, Վահմ։ Կաղիֆ փաշայն իւր թարգման Ստիրեատիսէ փէնտիին հետ մեր վանքն եկաւ տեսութեան պատճառաւ, եւ սոյն խնդիրը ինքը բացաւ մեզմէ յառաջ, և ըստւ։ « Ձեր բողոքը կարդացի, իրաւունքնիդ արդար է, և ես պարտաւոր եմ իմ Տէրութեանս հպատակաց իրաւանց վրայ օրինաւոր հըսկեմ։ այլ բան մըն ալ կոյ որ, այն ալ պէաք է մտածեմք, ետք տալ ետքարձն, իւու չըգարձայալմ։ Այս լատին կղերաց արարքներն և բնութիւնն գուք մեզմէն լաւ գիտեք, ասոնք երբ իմանան թէ իրենց այս սովորութինն պիտի խափանուի, թէ և արդարութեամբ, բայց անոնք բոլոր աշխարհ վլվուկի կուտան, նախ դեսպանին, ապա Շաբային, յետոյ բոլը Եւրոպից տէրութեանց սուտ ու սիսալ անզեկութիւն կուտան։ Վա մանաւանդ, ահա երկու օր մնաց անոնց գալուն։ ամեն բանէն յառաջ իրենց ընական եղած ապստամբական սգինն ձեռք պիտի առնեն, բուռն զօրութիւն պիտի յարձակին ձեր վրայ, և ես պիտի պարտաւորուիմ միջամտութիւն

ընել զօրք իսրիելով, և իրենց սովորութիւնն կատարել տալ, որով աւելի գէշ կ'ըլլայ ձեզ, ահա ասոր համար եկայ որ պէտք եղածները ձեզ խօսիմ, որ և դուք ըստ այնմ պատրաստ գըտնուիք :

Հրամայեցէք Փաշա էֆենտի ըսի, մեր ինչպէս գտնուելուն եղանակը մեղի ծանուցանել, որ մենք ալ իմանամբ, և եթէ արդար և օրինաւոր է և մեր իրաւանց չդպչիր, պարտաւոր եմք ընդունել և գործադրել իրբեւ հարազատ հպատակ տէրութե՛, բայց տար Վատուած որ Զեր Վ սեմութեան ըսելիքներն ալ հարազատ և հաւատարիմ հպատակի արժանաւոր ըլլային, և անոր արդար իրաւանց պաշտպանութեանը օգտակար :

Հարունակեց Վ սեմ. Կաղիֆ փաշայն, « Դուք Զեր առուած բողոքով կ'ուղէք որ տէրութեան զօրքը չդայ ձեր վանքին դիմացը, և զապթիւներ չկայնին եկեղեցւոյ փակին մէջ, հիւպատոսը համազգեստով չդայ, և իրեն յատկացեալ պաշտօնական աթոռը հետը ըլերէ, ասոնք չե՞ն ձեր արդիւ և ուղածնիդ առուած խնդրագրեր նուդ համեմատ : »

Այս, պատասխանեցի : — « Վատոնց ամենն ալ ոչ ինչ բաներ են, ըսաւ Վ սեմ. Կաղիֆ փաշայն. մտիկ ըրեք որ ձեզ բացատրեմ : Կահն՝ կը ցաւիք և չեք ուղեր որ տէրութեան կանոնաւոր զօրքը և զապթիւք ձեր վանուց դիմացը դան այն օրը . ասկից ի՞նչ կ'ելլէ, զօրքը Գաղղիոյ տէրութեան զօրքը չէ, այլ մեր տէրութեան, որուն հովանաւորութեան տակ կը գտնուիք դուք, այս աւելի ձեզ օգտակար և պատիւ է, ասկից երեք վնաս մի չկրնար ծնանիլ, ուրեմն ասոր համար այսրան տաղնապիլ և առ դին անդին ինաւըզքելնիդ աւելիք :

Երկրորդ, Գաղղիոյ հիւպատոսին համազգեստով գալը, ասկից ևս ի՞նչ վնաս կրնայ ծագել, համազգեստով կամ առանց համազգեստի եկերէ, ինքը գիտէ, ինչպէս կ'ուղէ թողլ գայ, եթէ պատիւ և եթէ անարգութիւն իրենն է, բանի որ ինքն կ'ընդունի և կ'ընենք ինքը գիտէ, ասկից ալ ձեր իրաւունքին գոլչելու բան մը չեմ նըշ մարեր, վասն որոյ խօսելնիս անդամ շարժեր. ընելը աւելի լսւ է՝ որ վերջը ըլլակը գէցութիւններէ ազատ կը մնաք :

Երրորդն է, Գաղղիոյ հիւպատոսին իրեն յատկացեալ աթոռը հետը բերելը, այս եւս 'ի կարգի միւս իրն գրոց նկատել պարտիւք : Վ սեմ աթոռը բերելը չըներելը բան մը չդպացներ, եթէ բերած աթոռը կրկին ետ չտանի եւ ձեր եկեղեցին ձգէ տեղ մը յատկացնելով, այն ժամանակը իրաւոր ձեր իրաւանց գոլած կ'ըլլայ . բանի որ կրտանի, անկից ալ վտանգ մը չկայ : »

Այս խօսքերը բանի որ Վ սեմ. Կաղիֆ փաշայն կը խօսէր, իրեն թարգմանն ալ միշտ՝ Այս, այնպէս է, այս բաներուս վրայ բան խօսելը անգամ աւելի է, այս բաներուն մէջ վնասակար բան մը չկայ, բանի որ կուգան և գալու սովորութիւնն ունին, ինչպէս կ'ուղեն այնպէս գան, ինչ կ'ըլլայ, կ'ըսէր : — Ըրդեօք ձեր ըսածները լրացուցիք հարցուցի Վ սեմ. Փաշային : — Այս, պատասխանեց Նորին Վ սեմութիւնն :

Ակայ խօսել յետոյ այսպէս . Վ ընդունիմ Զեր Վ սեմութեան ըսածները երբ նոյն ըսածիդ համեմատ իմ ըսելիքներուս ալ այդպէս դատաստան ընէր և իրաւունք տաք : Անզի ալ սովորութիւնն եղած է, ինչպէս վերն ալ յիշեցաւ, ամեն տարի Այս-

Վերիմ (Յովհաննու ծնունդ) ըստած գիւղին մէջ իրենց սեպհական եկեղեցին երթալ շարտնակ ամեն տարի երեք չորս՝ երբեմն եթէ ուխտաւորնիս շատ ըլլայ՝ մինչեւ հինգ օր մաս առ մաս կը տանենք հրաման առնելով իրենցմէն ինչպէս իրենք ևս հրաման կ'առնեն մեզմէն մեր սուրբ Յակովը և սուրբ Փրկիչ եկեղեցիները գալու համար :

Այսուհետեւ ես ալ պէտք է ըսկըսիմ Յովհաննու ծնունդ երթալու օրերը Զեր Վսեմութեանը լուր տար որ ինչպէս Գաղղիոյ հիւպատոսին մեր վանքը գալու համար զօրք կուտաք, վաղն ալ ես անձամբ Յովհաննու ծընունդ պիտի երթամ, հիւպատոսին համազգեստին տեղ իմ Տէրութեանս շնորհած շքանշանովը, անոր աթոռուին փոխարիէն հետո մէկ պատրիարքական աթոռ սահնելով իրենց եկեղեցւոյ մէջ գնել նստելու . զօրքին զօրք, համազգեստին համազգեստ, աթոռին աթոռ, բայց սա առաւելութեամբ որ իմ իրաւունքս պահպանելով ձեր պարտքը կատարէք, որ է նկատել հիւպատոսին աստիճանն և իմ, անոր օտար տէրութեան պաշտօնեայ ըլլալն և իմ մեծազօր Օսմաննեան Տէրութեան հաւատարիմ հպատակ և ընդհանուր Վզգի մը Պատրիարք ըլլալս, և նմանապէս Տէրութեանս հրովարտակով ի պատիւ Հայոց ազգիս շնորհած արտօնութիւններըս: Եթէ ձիշտ այս նկարագրութեանըս համեմատ փոխարիէն հատուցանելու խօսք կուտաք, և այն ոչ միայն բանիւ՝ այլ և Զեր Վսեմութեան և անոնց ստորագրութեամբը, իսկոյն հաճութիւն պիտի տամ, քանի օր որ տեւէ մեր ուխտաւոր տանելը անոնց եկեղեցին, ուր առաջին օրը անձամբ ես կ'երթամ նոյն հանդէսով և պատ-

րաստութեամք . երկրորդ օրը փոխանորդս կը խրկեմ, երրորդ օրը այլ ոք Եղպիսկոպոս, օր մի ալ թարգմանըս կը խրկեմ: Եթէ այսպէս կը հաձիք և կը հաճինք: Ատմինք, հիմակութնէ իմ հաճութիւնս տալով՝ Զեր Վսեմութեանը լուր կուտամ որ նոյն արարողութիւնս կատարելու համար զօրք պատրաստէք, և տեղն ալ երկու ժամէն աւելի հեռի ըլլալուն համար՝ պաօրւընէ սկսիք հան աեղմը պատրաստել զօրաց պատսպարութեանը համար :

Վսեմ: Կազմի փաշայն այս բանին վկայ բաւական մտածելէն զինի ըստաւ, “Իրաւունք ունիք այս բանին մէջ, և իմ պարտաւորութիւնս է որ ձեզի ալ զօրք տալով ձեր իրաւունքը և պատիւը պահպանեմ, բայց երկու ժամէն աւելի տեղ զօրք խըրելայդ կարելի եր . և այն տեղ զօրքը եթէ մնայ տեղչկայ, եթէ վերադառնայ, դարձեալ երթալ կարելի չէ ամէն օր . այս ալ չեղաւ: Դարձեալ աշխատեցաւ որ զմեղ համոց առջի ըստին վրայ :

Կրկնեցի ես, Եթէ այդ բանը ձեզ համար անկարելի կը թուի կատարելութեմն կ'երեւի թէ Գաղղիոյ հիւպատոսին խնդրանաց համեմատ անցեալ տարուան պէս դարձեալ զօրք պիտի տաք: — Այս, ասաց բգեշին: — Տուեր վեսաս չունի ըսի: Թող գայ զօրքը վանուցս դիմացը շարուի, առաւտօտուն հիւպատոսին գալու միջոցները ես անձամբ վար կ'իջնամ, զինի զօրաց գլխաւորը բարեւելոյ՝ կ'ըսեմ իրեն, Ովլիրկեց զձեղ, զօրապետ տէր, և բնչ պաշտօն կատարելու եկած էք հոս . ի հարկէ պիտի ըսէ, հրամանաւ Վսեմ, Փաշային եկած եմ, որ Պաղպիոյ հիւպատոսին գալուն

զօրքերս բարեւ բռնեն ՚ի պատիւ եւ ըեսաց նորաւ - ՚աց այս երկու կտոր հրամաններէ՝ ուրիշ հրաման ունիք ձեր Վսեմ. Փաշայէն, կը հարցնեմ իրեն, ՚ի հարկէս պիտի ըսէ՞ ոչ. ուրեմն, զօրապետ տէր, դուք միայն ձեզ հրամացեալ պաշտօնը լաւ կատարեցէք ամենայն զգուշութեամք, և եթէ ուրիշ բան պատահի մեր և Վատինաց մէջ ձեր հոս եղած ժամանակ, կը խնդրեմ միջամտութիւն ընէք, վասն զի՞ ինչպէս ձեզ ձեր տիրոջմէտրուած պատուէրը ընդունելի է և պարտաւոր էք ըստ այնմ գործել և հսկել, և ես ձեղ նման զօրապետ մի եմ մի և նոյն մէծազօր Տէրութեան կողմէն ընդհանուր Վզգիս հաճութեամբ ազգային սեպհականութիւններս պահպանելու և հսկելու համար. իմ վեհափառ Տէրս թագաւորը իւր հրովարտակովը զիս նուաստըս այս բոլոր սեպհականութեան վրայ Պատրիարք և զօրապետ կորդածէ, և սաստիկ պատուէր տուած է որ իմ ազգային իրաւունքներուս վրայ հսկեմ, վասն զի իւր իրաւունքները կը սեպուին՝ քանի որ ես անոր ողբեմած հովանաւորութեան տակն եմ զինի Վսուծոց : -

Օօրապետաց այսպէս ըսելէս ետքը պէտք եղած պատրաստութիւններն կը տեմնէմ. իւր հիւստուուին դարձեալ համազգեստով և ամոռով գալը իմանալուս թարգմանս կը իւր. կեմ իրեն ըսելու թէ, Պատրիարք բարեկամնիդ ձեզ լուր կուտայ իմ բեր նովս թէ, ինքը (Օսմաննեան Վեհափառ թագաւորին հպատակն է, երբէք չուզեր որ Հայոց տղթին իւր վըրայ ունեցան հաւատարմութիւնն ամենափոք բծով անգամ աղարտել, որ վասն չկրնար ձեր Վսեմութիւնն այսպիսի պաշտօնական հանդերձիւ

(ունիֆորմայով) և ամոռով ընդունիլ, եթէ պարզ հագուստով կը բարեհաճիք զմեզ պատուել՝ հրամացեցէք: Վթէ զինի այսր դարձեալ շարունակիւ իւր գալուստը, իսկոյն լուր կուտամ պատրաստած մարդկանց որ վանուցս երկաթեայ դուռն փակէն, բանալիքներն ինձ բերեն. ինչողէս ըրտու մօտ տարիններս իրեն սեպհական եղած Վատին եկեղեցւոյ Պատրիարքը, սուրբ Յարութեան դուռն անոր երեսին փակել տալով՝ հանդիսաւոր օր մը նոյն հիւստատուին կարգէ դուրս զօրք բերելուն համար \*

Վատին ալ վերջը գէշ եկաւ, ըստ Վսեմ. Փաշայն, այդպէս ալ աղէկ չէ: - Եաւ ուրեմն, ըստ, ես բոլոր միաբանութիւնս ժողվում իմ սեպհական վանքէս դուրս ելլեմ, թող Վատինք գան տիրապետեն, վասն զի այս Զեր բռնած ընթացքը այդ ըսէլէ. քանի որ դուք, որ այսօր իմ Վեհ. Թագաւուրիս ներկայացուցին էք և պարտիք իմ այս տագնապիս մէջ զիս ամենայն կերպիւ պաշտպանել, դուք ոչ կամիք, և ինձ ոչ թոյլ տաք իմ սեպհականութիւնս պաշտպանելու համար ընելլիքներս ընել: »

Դարձեալ Վսեմ. Փաշայն բարեմոռութեամբ կ'աշխատեր իւր թարգմանին հետ զիս համոզնըսւ, բայց քանի որ իրաւունք մի կորսնցներով պիտի ըլլար, իմ համոզուիլս ալ անկարելի էր, և անկարելի եղաւ. \*

Դարձեալ սահպեալ Վսեմ, Փաշային այս խաղաղասիրական միջոցէս, որ երբէք չէր ուզեր դիմաղրութեան նոյն անգամ ցոյց տալ Վատինաց կամ հիւստուուին, պարտաւորեցանիք երրորդ եղանակ մի եւս մոտածել, և ասացի. - Վաղուան օր լուր կուտամ Հայր Վսեմութիւնն ատինք պիտի գան մեր եկեղեցին

պաշտօն կատարելու, այսուհետեւ  
անոնց վրայ վատահութիւն չունիմ,  
քանի որ այսպէս անիրաւ յարուց-  
մուքներ կ'ընեն, ոյր վասն վաղուեան  
օրը ինձ տասն հատ քաղաքապահ զօրք  
շնորհես վանուցս գուռար գտնուին,  
այսպէսով Ասեմ. Հիւպատոսին ալ  
եկած ժամանակը բարեւ ալբանելու  
զօրք խրկելէն կ'աղատիք: Իայց երք  
Պ. Հիւպատոսը ձեզմէն զօրք ու զէ,  
պէտք է ըսէք՝ որ Հայոց Պատրիարքը  
լուր խրկած էր որ այսուհետեւ | ա-  
տինաց վրայ հաւատարմութիւն չու-  
նիմ, վասն որոյ վաղսւան օրը ինձ  
տասն հատ քաղաքապահ զօրք շնորհը  
ըրէք և խրկեցի. և ահա հոն զօրք  
կան. Եսրին Ասեմութիւնն ալ եթէ  
երթալու ըլլայ՝ բարեւ ալ պիտի բըռ-  
նեն, ուրիշ զօրքի կարօտութիւն չու-  
նիք ըսելով՝ զօրք տալէն կ'աղատիք,  
զուր տեղը Տէրութեան զօրքերն ալ  
չք յոդնեցըներ: |

| աւ է այս եղանակն, ըսաւ Ասեմ.  
Փաշայն զօրաց մասին, այլ Հիւպա-  
տոսին օնիֆումայով գալուն և աթոռ-  
բերելուն մասին ինչ պիտի ընէք և  
ինչ եղանակ պիտի բանեցընէք, ա-  
տոնք ալ այսպէս դիւրին կերպիւ  
պէտք է լուծել:

Վասդի, այն երկու տեսակ պաշ-  
տօնական անիրաւութիւնն ուրիշ մի-  
ջոցաւ չեմ կրնար լուծել, եթէ ոչ  
վերոյիշեալ եղանակաւ, զոր այժմ  
պատմեցի Չեղ. ատոր լուծումը Պ.  
Հիւպատոսին ձեռքն էր, եւ շատ  
դիւրութեամբ եթէ կամենար՝ և ե-  
թէ իրեն բարեկամին ձեռօք լուր  
տուած ատենս յանձն առնէք այնպէս  
առնել, նոյն խնդիրը խելոցն իր դըժ-  
ուարութեան մէջ պիտի լուծուէր.  
այլ նա չկամեցաւ, վասն որոյ պէտք է,  
ինչպէս վերը ըսի, այնպէս զինքն ալ  
և իր պաշտօնական աթոռն ալ ետ

դարձնեմ. ատոր ուրիշ միջոց չեմ  
գտնար, և կըխնդրեմ որ ալ զիս աս-  
կից աւելի զիջում ընելու շատիպէք,  
վասն զի չպիտի կարենամ ընդունիլ,  
վասն զի մէծ վտանգ կայ իմ ազդացին  
սեփականութեանս և Տէրութեանս  
պատուցն, որոց և ոչ մին կրնամ զո-  
հել առանց Տէրութեանս և Ազգիս  
ամբողջութեան դէմ մեղանչելու:

“Ուրիմն ըսաւ Ասեմ. Փաշայն,  
այդ ձեր զօրք խնդրելու համար խրկ-  
ելիք խնդիրդ այս իրիկունէն խրկե-  
ցէք, վաղուան շմայ: | Եւ շատ շան-  
ցաւ ոսք ելաւ երթալու, ես դար-  
ձեալ կրկնեցի որ երք Պ. Հիւպա-  
տոսը զօրք ու զէ իրենմէ, վերի ըսա-  
ծիս պէս ճիշտ ըսէ թէ՝ “Հայոց Պատ-  
րիարքը լուր խրկեր էր որ վաղը | ա-  
տինք մեր վանքը պիտի գան, այսու-  
հետեւ անոնց վրայ վստահութիւն  
չունիմ ինձ տասն հատ քաղաքապահ  
զօրք տուր, և ես խրկեցի. և թէ՝  
Պ. Հիւպատոսը եթէ երթալ կըբա-  
րեհամի, պատուէր տրուած է անոնց  
որ բարեւ ալբանեն, ուստի ուրիշ  
զօրաց կարօտութիւն չկայ: | Այսպէ-  
սով բամենուեցաւ Ասեմ. Փաշայն  
բարեմաղթելով որ խաղաղութեամբ  
գլուխ ելէ գործս:

Ոիջոցը շատ շանցաւ Թարգմանս  
խրկեցի նոյն քաղաքապահ զօրքերը  
հետեւեալ աւուր համար խնդրելու,  
գնաց եկաւ թարգմանս ըսաւ՝ վաղը  
ժամը վեցու կէս կամ եօմնին (Վար  
Շագուալ) սուրբ Յակովեայ վանուց  
գուռու պիտի դտնուին ըստ խնդրա-  
նաց ձերոց:

Հետագայ օրը ժամը եօմներոր-  
դին տասն զօրք քաղաքապահ եկան  
կանգնեցան առաջի դրան վանուցս,  
երբ | ասինաց ժողովուրդն ալ հետ-  
զհետէ գալ սկսած էին, նոյնպէս և  
կարգաւորք և անկարգ միարւանք նո-

ցա, եւ հանդարտութեամբ կառաւ րելով երեկոյեան պաշտամունքը՝ ըստ սովորութեան խրեանց մեկնեցան, թէ և առանց պղտի գժառութեան մի շնոցաւ դարձեալ նոյն երեկոյեան պաշտօնն ալ, վասն զի իւրեանց շարժական փոքր երդիսնե զոր հետերնին բերելով առւրբ Կալաբրի դրան ետեւ կը դնէին միշտ, այս անդամ՝ դասին մէջ զետեղած էին. Այս որ լսեցի՞ խկոյն դուրս հանել տուի առաջն տեղն դնելու, թէ և այս փորձն ալ առաջն անդամը չէր, ուրիշ անդամ ևս ըրած են և միշտ դուրս հանուած է.

Ոիւս առաւօտ ժողովուրդն կըր կին սկսաւ գալ, պատարագի ներկայ գտնուելու, և ես կ'ըսպասէի թէ արդեօք Պ. Հիւպատոսը պիտի գայ դարձեալ ունիթօւմայով, քանզի իմացայ որ իմ քաղաքապահ զօրք ուղելէս ըզկինի, այն ալ դարձեալ կանոնաւոր զօրք ուղած է. մեծապէս շնորհակալ եմ Վ սեմ. Կազիի Փաշայէն որ վերի ըսածնիս պէս ճիշտ պատասխանած է իրեն. Այլ ես պէտք եղած պատրաստութիւնները կարգի դնելէս ըզկինի, ինչպէս յիշեցինք վերը, Պատրիարքարանին պատուհանէն նստեալ կը դիտէի Պ. Հիւպատոսին գալուատը, և թարգմանիս ալ պատուէր տըւած էի որ քիչ մի հեռու անոր դիմացըն երթայ զինքը այն հագուստով և պաշտօնական աթոռով ընդունելու իմացընէ :

Չատ շնոցաւ Գաղղիոյ հիւպատոսարանին գանցելը ըստ թարգմանը երեւցան եւ ուղղակի իմ քովս եկան : Օ կին սովորական տեսակցութեան, ըսին թէ Պ. Հիւպատոսը ձեր որպիսութիւնն կը հարցնէ, եւ ինքն անձամբ պիտի գար Պատարագին ներկայ գտնուելու, այլ փոքր

ինչ տկարութիւն ունեցաւ, վասն որ զմեղ խրկեց իր կողմանէ Զեր Արքակնութեան հետ տեսակցելու, և այն :

Վացի մեծապէս շնորհակալ եմ նորին Յարգութենէն, որ բարեհաճեցաւ իր տկարութեան մէջ անդամ զմեղ չմուանալու . այլ ես այսպէս չէի ուղեր, ես կ'ուղէի որ Պ. Հիւպատոսը այսօր ըրածը երանի թէ քըսան օր յառաջ ըրած ըլլար, երբ իր միակ բարեկամին հետ առանձին իւրեն լուր տուի որ միայն Կստուած դիտէր, իրեն բարեկամը եւ ննքը. այն շնորհը ինք բուռն զօրութեամբ պաշտօնական կերպով գործածել ուղեց Ա ատին կրօնաւորաց հաճոյանալու համար, եւ ելաւ կոյր զկուրացն պաշտօնական կերպարանք տուաւ :

Այժմ ձեր գալը Պ. Հիւպատոսին կողմէն, և մեր որպիսութիւնն հարցնելը և Պ. Հիւպատոսի տկարութեան պատճառաւ չկրնար գալը իւմացընելնիդ, նաեւ այլ և այլ ձեւերով խօսելնիդ գիտեմ բոլորն ալ բոլիդիքայ են, և այն Եւրոպից բոլիդիքայ . մատիկ ըրէք ուրեմն, մենք թիւրք եմք, և թիւրքիացի, և (Օ)սմանեան մեծազօր կայսեր ողորմած թեւերուն հովանաւորութեան տակ պատապարեալ ազատ ունելով մեր կրօնական պաշտամունքները . Անք բոլիդիքայն ուրիշ է, այսինքն, մենք խօսքը ասդին անդին դարձնել չենք գիտեր, ուստի մեր բոլիդիքն է վերջը ըսելիքնիս առաջ ըսել, որ սրաի մաքրութենէ յառաջ կուգայ, ըսեմ ուրեմն ձեր յարգութեանցը :

Ինչ եղաւ և ինչ յարգ կրնայ ունենալ հիմայ այս Զեր խրկութիլը մինչ այսօր սուրբ Արքուսաղեմի բոլոր բնակիչք իմացան և գիտեն, որոնց մէջ են նաեւ Եւրոպից բոլոր տէրու-

թեանց Հիւպատոսը, թէ ինչ անձքեր անցան, ո՞ս չուզելով մեր բարեկամութեան և սիրոյ կոպը խղել, իմ պարտաւորութենէս աւելի զի ջում ընելով իրեն լուր տուած էի կանուխեկ, որ առջի տարուան ընթացքը չըւնէ, փոխանակ զի պարաւաւորութիւն ունէր նա գոնէ մարդասիրութենէ ստիտեալքանի որ տանուտէրը տունը չէր գտնուէր, նոյն տան պատիւը պահել այլ նա ոչ թէ միայն այս ըրբաւ, այլ գրգուեալ լատին կրօնուսւորներէն, Հայոց ազգին վեհանձնաբար իր միակ եկեղեցւոյ մէջ պատարագելու համար ըրած ընորհքը, որ իրեն միայն բարեմտութեան և անխարդախ եղայրիրութեան արգասիքն էր, զայն չարաշար գործածել ձեռնարկեց, մինչ ես յիշգիպտոս էի, առանց մտածելու և առանց ինայելու թէ՝ այս Ազգը այսօր (Օսմանէան բարեխնամ) կայսեր հպատակ են, իմ նոյն վանուց դուռը զօրք տանելս, իմ ունիֆումայով երթալս, իմ պաշտօնական Աթոռատանիս, նոյն ազգին իրաւանց կը դոգի, անոր հարազատ հպատակութեան վրայօք կասկած կուտոյ. երբէք չուզեց մտածել ձեր Պ. Հիւպատոսը, այլ միայն լատին կրօնաւորներէն գրգուեալ անսոնց կամքը կատարել և անսոնց աչքին հաճցանալ ուզեց, որ վասն այս աստիճան իմ սիրաս վշտացուց, որ պարտաւորեցայ սցսօր փոխանակ ամենայն սիրով տեսակցելու և յարդանիքներ տալու ձեզ, իմ սրտիս վլըբերը բանալ: Երբէք այդ մտադրութիւնն ըունի Պ. Հիւպատոսը ըստ գանձելըր, և մըշտ կը սիրէ զծեզ, եւ ձեզմով բոլոր Հայոց այսուհետ մատիւ էր, և ամեն մարդ գիտէ որ համար ըստ մեզի, ըստ գոնէ որ բանձելըր Պարունը:

և ամենայն սիրով պատրաստ է օգնել ձեզ, և թէ կարելի եղածները կատարելէ զինի անկարելի համարուածներն անգամ կարելի եղածին չափ պիտի աշխատի որ հնարբաւոր ընէ:

Սաացի Պարոնայք, ձգենք անկարելիներն հնարբաւորել, հասարակաց առածը կ'ըսէ, գործքքո զքեզ գովեն, և ոչ քո բերան: Այս գործը որ կարելի էր և ամենակարելի և խրոտդիւրն, և ըրբաւ, ինչպէս հաւատասմ թէ անկարելի եղածներն անգամ հնարբաւոր ընէ: Խնդրեմ պատասխան արւելք ինձ, ընդհանուր Հայոց ազգին միակ սեփհական եղած վանքին դիւմոցը կանոնաւոր զօրք բերելու, ինքնին ունիֆորմայով և պաշտօնական աթոռով գալու ինչէն ստիպուած էր, և մինչեւ ցայսօր տեսնուած էր և լուտած էր: և գու բարեկամ (Հաննա Դառլոյին\*) իմ միաբանիլս այս սուրբ Աթոռն 27 տարի է, ես միայն նոյն կերպը գիտեմ: և երբէք այսպէս պաշտօնակէս գալ տեսած չեմ, իսկ դուք ընիկ կրտսալցմացի էք, և կրօնիւ լատին, քանի տարիի որ խելքելնիդ կը համնի, գոնէք բան կամ երեսուն տարուան ծանօթւութիւն չէք կրնար տալ մեզի, ըստ գոնէ որ բանձելըր Պարունը համնպաւի:

“Վէ թէ, ըստ Հաննա Դառլոնքը սան և երեսուն՝ այլ և քառասուն և գուցէ յիսուն տարուան ծանօթութիւն կրնամ տալ, որ երբէք եղած չէր, ոչ զօրք բերել, ոչ ունիֆորմայով գալ և ոչ պաշտօնական աթոռ բերել և ոչ իսկ ամեն տարի հիւպատոսն կուգար, այլ երբեմն և այն իրեն հասարակ հագուստով. ճշմարիտը այս է և ամեն մարդ գիտէ այսպէս ըլլալը:”

\*.) Գաղղիոյ հիւպատոսարանին թարգմանն է բնիկ Երաւաղեմացի, իբրև 60—65 տարեկան այր:

Քանի որ դուք բնիկ շրուսագէ մացի  
ըլլալով, և քիչէն քիչ՝ քառասուն տար-  
ւանը ճիշտ գիտնալով որ երրէք այսպէս  
արարք մը տեսած չէք, ըսէ ուրեմն,  
ձեր Պ. հիւպատոսը ինչն սպիտեալ  
այսպէս յանդուգն ձեռնարկութիւն  
ըրաւ:

Դարձեալ հարցուցի նոյն թարգ-  
մանին, թէ և նոյն քառասուն կամ  
յիսուն տարուան մէջ զօր դուք լու-  
գիտելք, երդմնեցուցանեմ զձեղ յիւ-  
տուած կենդանի և ՚ի գլուխ զա-  
ւակացդ, թէ Հայոց Պատրիարքաց,  
թէ համայն միաբանից, թէ բոլորերու-  
սաղէմարնակ Հայ ժողովրդոց, և թէ  
նոյն աւուր պատահած ուխտաւորաց  
կողմանէ, մէկ նախատինք, հայհոյ-  
անք, անպատուութիւն, խոռովութիւն,  
գոնէ մէկ փոքր պակասութիւն մի  
տեսած էք արդեօք. Ես այս 27 տար-  
ւանըս մէջ չեմ տեսած, հոգւով կը  
վկայեմ, դուք ձեր քառասուն և յիւ-  
սուն տարիներուն մէջ պատահածը  
ըսէք և կ'ուղէք իմ տեսած 27 ու-  
րուան համար ալ վկայեցէք եթէ  
բան տեսած էք և կրնաք վկայել:

Քանի որ իմ խելքո կը հասնի, իմ  
մանկութենէս ՚ի վեր, ըստ. Հաննա  
Պառլոց, համարէ թէ ամէն տարի  
կ'երթամ կուգամ նոյն օրը, ոչ թէ  
վերը ձեր յիշածները չուկայ, այլ և  
ոչ ամէնափոքր պակասութիւն ան-  
գամ չուկայ և չլուցի. այլ ընդ հա-  
կառակը մեծ պատիւ, յարգութիւն  
մարդասիրութիւն կը տեսնայինք և  
կը վայելէնք նոյն օրը ազգովին. ա-  
ւելի ճիշդը ըսէմ Ձեզ, նոյն աւուր  
մեր տեսած բոլոր յարգանաց և ա-  
մենայն հանգստութեանց համար մենք  
լ ատինքս ազգովին զարմացած ենք  
թէ, ասոնք ինչ բարի և մարդասէր  
մարդիկ են որ այսքան ատենուան  
մէջ և ոչ փարբիկ անարդութիւն ան-

գամ տեսած չեմք, արդեօք ասոնց  
մէջ խոռովարար, յանդուգն երիտա-  
սարդ են են մարդիկ չկան, այս վան-  
քը եկած օրերնիս մեր վայելած հան.  
դըստութիւններն եւ ապահովութիւ-  
նը շխտակը խօսելու համար մեր ե-  
կեղեցիներուն կամ վանքերուն մէջ  
տեսած և վայլած չեմ:

Եւ մեր պէտք եղած պատիւը և  
յարգանքը տալէն զինի թէ իրենց և  
թէ Պ. Հիւպատոսին, եւան գը-  
նացին ՚ի տեղիս իւրեանց: Եւ զինի  
լ ատինաց Պատարագին վերջանալցն,   
բոլոր կզերնին վեր հրաւիրեցինք, ինչ-  
պէս միշտ կ'ընէինք. Եկան նաեւ ա-  
մեներին, առանց բառ մը անգամ ար-  
տասանելոյ մեր նոյն անցքերուն վե-  
րայօք, մարդասիրաբար եւ ամենայն  
սիրով պատուեալ գնացին ՚ի վանս  
իւրեանց: Ահա այսպէս վերջացաւ  
Վսեմ. Ոիւնիփ էֆէնափ, այն անց-  
քը, այն զօրք բերենին համազգես-  
տով և պաշտօնական ամոռուով Պ.  
Հիւպատոսին գալ նոյն օրը, թէ և  
երկարատեւ եղաւ, և Ձեր պատուա-  
կան գլուխը ցաւցուցի, բայց իմ  
վերաւորեալ սրտիսալ սփոփանք եղաւ.  
Նա մանաւանդ, որ դուք խնդրեցիք  
և յօժարեցաք այս գործին վերաբե-  
րեալներն ամենայն պարագայիւք լը-  
սել: Հատ գոհ եղան ասոր համար  
թէ Վսեմ. Վալի փաշայն եւ թէ  
Վսեմ. Ոիւնիփ էֆէնատին, և ըսին  
՚ի վաղիւ Դամասկոսի Պ. Հիւպա-  
տոսն ալ պիտի գտնուի, դուք ալ  
եկէք դարձեալ այս խնդրոցն վրայօք  
պիտի խօսիմք: Տեսնանք անոնք ինչ  
կ'ըսեն, և դեռ դուք ինչ կ'ըսէք:

Ոեր շնորհակալութիւննիս մա-  
տուցանելով բաժնուեցանք:

(Ո՞նացեալ գալ ամիս)

ԹՇՈՒԱՌՈՒԻԹԻԻՆ

(Հարուսակութիւն և վերջ, տես թիւ 110)

Արդէն խոստովանեցանք թէ կայ պատերազմմը, որուն հետեւութիւնըն ոչ թէ թշուառութիւն է, այլ կեանք, փառք և երջանկութիւն, այս պատերազմը անզէն և անարիւն է:

Հայոց ազգը թշուառ է, ինչու .  
— Ա ասն զի անոր անդամները դեռ չեն զգացած (բացառութեամբ խօսելով) այս պատերազմիս հարկը, որ զիրենք պարտուց կ'ենթարկէ:

Ո՞րն է այս պարտքը. — Վ շխատութիւն և զոհողութիւն, որ ազգաց կենդանութեան գլխաւոր պայմաններն են:

Տդէտք անգամ գիտեն որ գործը պատճառէն յառաջ լրկրնար ընթանալ, և ոչ այլ արտադրեալ մը առանց արտադրիներու կրնայ գոյանալ:

$2 \times 2 = 4$  հ հաւասար ըլլալը որքան ձշմարիտ և անայլայլին է, այնքան ձշմարիտ է նաև թէ աշխատութիւնն ու զոհողութիւնը ծնունդ և արդասիք են սիրոյ և միութեան:

Ո՞հ, սէր և միութիւն. այս է ձըշմարիտ լրտաւորութեան նշանաբանը, և կենդանացուցիչ պատերազմին զօրաւոր զէնքը:

Հայերը չեն պատերազմիք, ուստի չեն յառաջանար. չեն պատերազմիք, վասն զի միացեալ չեն, վասն զի պիտի պարտին, վասն զի զօրութիւնը միութեան մէջ է:

Հայերը յաղթութեան համար չեն զոհեր. վասն զի սէր չունին, վասն զի զոհողութիւնը ՚ի սիրոյ յառաջ կուգայ:

Հայերը չունին ինչ զոհելու. —

վասն զի անգործ են, վասն զի գործունէութիւնը հարստութեանց աղբիւրն է:

Կնդործութիւնը ստիպած է զհայարը լրել: | ուել արդարութեան, ձշմարտութեան և փրաւանց, կարձուարով կենաց թշնամւոյն դէմ:

Ո՞լ է այս թշնամին: — Եղյն իսկ ինքն անգործութիւնն է:

Կմենէն յառաջ պարտաւոր ենք այս թշնամւոյն յաղթել:

Իրաւունք ըսինք, է՞հ, գիտէք, Հայեր, որքան մեծ է այս բառի նըշանակութիւնը: Ծէկպէտ և շատ յիշուած է այս բառը, բայց ինչ ընենք որ ամեն տեղ առջեւնիս կ'ելլէ, և գժբազդաբար լրագիրք միշտ ասոր բռնաբարութիւնը կը գումանին:

Ո՞հ, այս բառիս համար պատերազմելով մեռնիը՝ նըքսն քաղցր և որքան բերկրալին է. սակայն մինչ ցարդիրաւանց բռնաբարութեան վրայ արտասուալից յօդաւածներ միսյն կըկարդանք, իսկ անոր գարմանին վրայ ոչ ոք կը խօսի. միշտ լուութիւն. ահա մենք ալ կը լուենք:

Միփոյթ կեանքը՝ Փազարիսի հրացեալ ցըզն տանջանեքն աւելի անտանելին է:

Այս համեմատութիւնը ըրէ ամբողջ ազգի մը համար ալ, աես թէ մահէն աւելի դառնագոյն չես գըտներ անոր կեանքը:

Հայեր, Աիրակուսայ բռնաւորին երջանկութիւնը նախամեծար ըլլ համարինք, զգանք մենք ալ թէ վտանգ մօտալուտ է: Ասկալի վիճակ:

Գիտնանք, Հայեր, գիտնանք թըշուառ ենք. զի այս ալ մեծ և կարեւոր գիտութիւն մը է:

Հայեր, յուսանք, որ մենք այս պէտ անգործ կեանք վարելէն զինի, մեր որդիքն ու թուունքը ուրիշ տե-

սակ կեանք կլնան վարել : Ոչ, ոչ, այս անկարելի է, զի՞ Արդիք հարա զատք զնմանութիւն հարցն բերեն . . . և իրաւունք ունին :

Կըսեն թէ խաչափառը՝ իր զաւա կին օր մը կըսէ թէ, « Արդեակ, ու զիդ չես բալեր » Տես թէ այն ինչ կըսէ . . . կը քալեմ, կըսէ, հայր, ինչպէս կը տեսնեմ՝ օր դու կը քալես :

Հայեր, խօսքերու բազմութիւնը չէ խօսք, այլ սրտէ ճշմարիտ հայ ու սրտէ բղսած մի խօսքը պիտի կըս նայ Հայոց զգայուն սրտերը շարժել: Աւրեմն մենք ալ կտրենք խօսքերնիս յայտնելով օր այս փոքրիկ խորհրդա ծութեանս եղակացութիւնն է ցու-

ցընել մեր այժմեան թշուառ կենաց վտանգի մէջ ըլլալը, և զայն նորատեսակ, բայց երջանիկ կենաց մը փոխելու հարկաւորութիւն զգացունել:

Այն որ կըզգայ և կը շարժի՝ կ'ապրի . . . բայց այս կեանքը՝ անսանոց յատկացեալ է . . . զի նորա եւս կըզգան, կը շարժին, և հետեւապէս կ'ապրին: Խորհրդով և լաւ շարժիլը՝ կեանք է, և ճիշտ այս է մարդկան յատկացած կեանքը :

Դիտնալ, զգալ, խորհիլ, գործել և լաւ ապրիլ, ահա ասոնք են բանական կենդանւոյն երջանիկ կենաց գեղեցիկ պայմանները:

Ս. Ա. Ա. Յ Ա Ս Ա Ն

Ա Ն Դ ՚ ի կատար սրբանուէր սրբոյ լերինն Զիթենի  
Յոր աստուածեանն հանդեաւ երբեմն փառացըն սուրբ հովանի,  
Ուր Անմահին եւ ծաւալեալ սիրոյն շնորհ կենաքուզիս  
Ճեզ մահացուաց տայր մրմնչել ՚ի ձայն անոյշ զօրհնից ուղիս.

Օրհնեալ Տէր եւ մեր Հայր  
Օրհնեալ նա յամ յամայր,  
Ալէլուք օրհնութեան  
Նմա, մինչ յաւիտեան:

Ա Ն Դ ՚ ի ծեռն ՚ի ծնօտ գլխիկն ՚ի կախ նստեալ ՚ի կողմ սուրբ լերին  
Յոգւոց հաներ ՚ի խոր սրտէն Հայաստանցի հէք որդին,  
՚ի ածեալ ՚ի յուշ նախնի զիտառս իւր հայրենեացն Հայաստան  
Հնոյր զվարըն յերգ սրտառուչ նորայն պանդուխտ սիրտ Հայեան:

Ա Ն Դ ՚ ի յեթեր  
Եւ սիրտն ՚ի յերեր,  
Ասէր, եւ Փրկիչտ, յայց  
Յաւերս մեր հայրենեաց :

Ա Ն Դ ՚ ի յեթեր  
Զնուիրականն թանայր զհող, կրկնեալ եւ զայս ծունկ ՚ի գետին,  
Փրկիչտ ազգաց, մոռացար՝ ահ, զհայրենիս մեր Հայաստան

Այս՝ որ ներկեաց յարիւն իւր նախ զսուրբ Խավիդ պատուանդան :  
Եւ արդ Տէր, եւ մեղյաց  
Ո՛հայր սուրբ մահացուաց,  
Գոյդ իջցէ ցող գլութեան  
Ի մեր հէք սիրտս Հայկեան :

Յիշէր եւ անդ զհայրենիս նորայն թշուառ սիրտ պանդուխտ,  
Առ հայրենիս կրկնէր անդէն ՚ի ձայն տիսուր զիւր մէծ ուխտ,  
Երդուեալ յաճիւնս իւր նախահարց քաջ եւ արի պատուական,  
Որ սիրեցին զհայրենիս, երկիր պագին եւ մեւան :

Հայաստան ո՛իմ յօյս  
Սրտի իմ ո՛եւ լըս,  
Մոռասցի ոչ երբէք  
Զանունդ վեհ անձն իմ հէք :

Ոչ, մի շիջի բնաւ Հայաստան, սրտիս այս լոյս կենաստու,  
Զոր աստուածեանն ձեռն եղ ՚ի վառ լինել քեզ միշտ օրհներդու .  
Զի որ որդի է հայրենեաց գիտասցէ նա կարի քաջ  
Թէ պսակ փառաց կայ պատրաստեալ պաշտպանալին հայրենեաց :

Եւ թշուառ սիրտ նորին  
Լայցէ միշտ գառնադին  
Զաղետս իւր հայրենեաց,  
Զաղետս եւ իւր եղբարց :

Ո՛հ, լացին յոյժ յօտարութեան զքեզ աչկունք տիրադինք,  
Լացին այն, եւ զոլքոցն ձայն կրկնեցին ձորք եւ լերինք .  
Լան եւ յայսօր գորովելով ՚ի քո անունդ նուիրական,  
Ցորմէհետէ աքսորեցան ՚ի սուրբ գրկացդ, Հայաստան :

Եւ նոցայն աղաղակ,  
Հայաստանդ անուշակ  
Այս էր ոհ, այս միակ  
Երկիր մեր հարազատ  
Թէ լիցիս երբ աղատ . . . . :

Յոգւոց եհան, սաստիկ ելին հառաչք սրտին ասլիկար .  
Կրկնեաց վայրըն սուրբ զհառաչանս Հայ հէք որդւոյն եւ թշուառ,  
Միրտն ՚ի տրոփ զաշն անձկայրեաց գէպ յարեւելս դարձուցեալ,  
Ցոր ընդ երկար էր քաղցր հայիլ զայս բարբառիլ եւ ողբալ :

Հայաստան Հայաստան,  
Ցուրբ հարց մեր օմեւան,  
Եւ անդէն կողկողէք  
Զաշկունս իւր եւ փակէր :

Այս դառնաղէտ վիճակ թշուառ քոց հէք որդւոց Հայաստան,  
Ո՛հ, լիշեցին քանիք զքեզ յերկիր օտար եւ անկան :  
Մեռան նորա, այլ եւ ոչ մի, բարէ, գտաւ ձեռն գլուտ

Որ զնոցին զաշոն փակեր, կամ արտասուեր գէթ մի ոք :

Այլ անմահ են ԱՀ  
Ուր վատահ ՚ի սուրբ Խաչ  
Եւ ՚ի սէր հայրենեաց  
Զոհեցան, պատկեաց :

1870 Դիւթեմբեր 13

Կարապետ Տ. Մինասեան :

Գ Գ Ր Ո Ց Ա Կ Ա Ն Ա Բ Դ Ի Ւ Ն Ք

“Մի լինիր դատարկանձն,  
թէպէտ և լի իցես մեծու-  
թեամբ :”

ԲԱՌԵՍ

Արարավեան տիեզերիս Արտուած  
ամենակարող ՚ի վիճըն իւրում զշունչ  
կենդանի ՚ի հողաշէն պատկեր մար-  
դոյն, նույնին անմահական վիշմամբ պար-  
գեւեաց նմա և զհոգի և զերջան  
կութիւն յաւխտենական, բայց բա-  
նական արարածն՝ Ախտահայրն մարդ-  
կութեան, փառասէր ոգւովին վա-  
ռեալ խաթեցաւ ՚ի սատանայէ չըսնե-  
գիտեալ յԱրարշէն, որով և մարդ-  
կութիւնն ողջոյն կորոյս զհանդիսան-  
նայց գթառատ Արարին գթացեալ  
՚ի նաև ոչ կամեցաւ զկորուստ նորա  
խօպառ, և եղ պայմանս զի եթէ ըստ  
այնմ գործիցէ, գտցէ գէթ զի մասն  
հանգստեան, պատուիրելով նմա քըր-  
տամբ երեսաց իւրոց ուտել զհաց,  
այս է պայման հանգստեան մարդոյն,  
զի որպէս քրտամբ է գտանել առող-  
ջութիւն բազում հիւանդութեանց,  
նոյնպէս և քրտամբ է գտանել զբժըշ-  
կութիւն քաղցու . և բանն Պօղոսի  
առաքելոյն թէ՝ “Որ ոչն գործիցէ և  
կերիցէ մի, ո յանդիման առնէ մեզ

անհրաժեշտ պարտաւորութիւն մեր  
ունել գործունեայ կեանս՝ որով լո-  
տանամբ զկարեւորս առ հանգստու-  
թիւն կենաց, և վարեմբ առողջ և  
սթափ կեանս : Ոչ ապաքէն բնական  
կազմուած մարդոյն և անդուլ հե-  
տաքննութիւն նորա զնոյն հաստա-  
տեն, թէ պարտ է մարդկան աշխա-  
տիլ և այնու փոքրի ինչ հանգստանալ.  
Աչա ժամն այսորիկ և ոմն ՚ի փիլիսո-  
փոյլցանուն թաղէս, զորոյ զգովեստն  
տան բանք իւր և արարք, վճռեալ է  
թէ՝ “Ո՞ի լինիր դատարկանձն, թէ-  
պէտ և լի իցես մեծութեամբ :”

Քանզի անակնկալ զիպացն չիք  
դադարումն և միշտ հասանեն անա-  
կնկալ. վասն որոյ ոչ ոք կարէ հաւա-  
տալ ոչ անձին առողջութեան, կորո-  
վոյ և ոչ ընչիցն և ոչ գանձուց իւրոց,  
զի և ոչ իսկ գիտէ զվաղուեան կեն-  
դանութեանն զստուգութի, կամ ոչ  
կարէ վստահիլ յայսմաւոր հարուստն  
թէ վաղիւն եւս իցի հարուստ . զի  
պատահի և արդէն իսկ բազմաց պա-  
տահեալէ, զի առողջն յայսմ ժամն  
տկարանայ ՚ի միւառումն, և ՚ի փոլիւն  
՚ի հողտապանին հանգչի . և յայսմ ա-  
ռուր հարուստն վաղիւն լինի թշուառ

և ամենայետին թշուառ սք , օրինակք բազումք գտանին ՚ի հաստատութիւն բանիցս , որպէս է պատահումն որ ՚ի Շերա կրստանդինուազօղոյ , որով յայտնի ճշմարտութիւն բանիցս Այս թէ նոքա որք նովին մահուամք (հըրով կիզեալ) մեռան , համարիք եթէ պարտապանք եղեն քան զամենայն մարդիկ որ բնակեալ են ՚ի Շերա , ոչ երբէք . ուրեմն կարէ այսպէս պատահիլ և այլոց . ուստի ոչ ուրուք մնայ հաւատութեան , քանզի չեն կանխեալ կեանք մեր ՚ի կուտակութենէ ընչեց , այլ ՚ի հանապազորդ աշխատութենէ : Ահա առաւել հաստատին բանքս՝ բանիք Առղօմնի իմաստնագունին քան զամենայն իմաստունս , որ ասէ . « Այն չեւ յերբ անկեալ կաս , ոլ վատ , կամ երբ ՚ի քնոյ զարթիցես Փոքր մի նընչեցես , փոքր մի նստիցիս , փոքր մի նիրհեցիս , փոքր մի հանգուցանիցես ըշձեռն քո ՚ի վերայ լանջաց քոց : Ապա այնուհետեւ հասանիցի քեզ իրբեւ զար ձանապարհորդ՝ աղքատութիւն և կարօտութիւն իրբեւ զժիր սուրհանդակ : » Առաջ . Զ . 9 :

Արդ՝ որպէս տեսաք զդիպացն յարափոփոխ թաւալումն , վասն որոյ եթէ իցեն բանական՝ որք վստահանացեն գանձուցն եւ հարստութեանց իւրեանց , յիշեսցեն զի գանձք և ամենայն ինչ դիւրաւ գառնան ՚ի նանըութիւն : Աւրեմն նոքա որք հաւատացեալ գանձուց իւրեանց և կապեալ են շղթայիւքն ծուլութեան , եթէ պատահիցին միում ՚ի դիպացն զի՞նչ արասցեն , եթէ ոչ ապշեալ մընասցեն ՚ի տագնապ տարակուասի՝ ասելով . « Տէր իմ եհան զտնտեսութիւնս , գործել ոչ կարեմ , մուրանալ ամաշեմ . » այս ոչ կարէ գործել քանզի « Իազմայամանակեսց սովո-

րութիւնն զբնութեանն առնու զօրութիւն . » վարժեալ է ծուլութեան , ծուլութիւնն մեզկացուցեալ է զկորով անդամացն և չիք կար աշխատութեան , զդիտէ զհանգամանս աշխատութեան , քանզի և չէ իսկ ուսեալ կուտակեալ ինչք եւ ճոխութիւնք պատրեն զմարդ , խոտանան լինել իւր սեպհական . վասն որոյ խաբի թշուառն և մատնէ զանձն գրգանաց և հեշտութեանց , ՚ի փափկութիւնս յօրանայ և կորուսանէ զվայելական տրամադրութիւն իւր ՚ի զանազան գործառնութիւնս . եւ ահա այսուաղագաւ անկանի և լինի թշուառ ոք , զի չունի զգանձն անառիկ՝ զբարեկամն ազգի մարդկան՝ զաշխատութիւնն որ սատար լինի նմա ցմահ :

Ահա վասն այսպիսի դիպացս պատահման բարեացակամն մարդկային բնութեան՝ փիլխոփայն թաղէս վըճռէ , զի մի գուցէ կարծիցեն մարդիկ թէ կարեն հանգիստ լինիլ ցմահ գանձուքն և դադարիցին յաշխատութենէ , եւ ապա պատահեալ դիպացս անկցին ՚ի թշուառութիւն :

Աւրեմն կայ մնայ իւրաքանչիւրոցն , ոչ միայն ՚ի բանիցս ուսանիլ , այլ եւ իւրովի զօգուտոն իւր ծանուցեալ իւրը առարկայ յիշողութեան համարեալ խորհիլ և ըստ արժանւ ոյն գործել : Խակ ձեզ , ծնողք և կրթիչք մանկանց , կայ մնայ աշխատութեամք ձերով լինել օրինակ մանկանց և կրթել զնոսա յաշխատութիւն , զի մի ընդունիցիք զբանս յանդիմականս թէ՝ « Օնողք արժանի են նախատանաց և պատժոց , որ զորդիս իւրեանց թողուն շրջել անդործ , » Այս անցանիվլք ըստ պարտս ձեր , ապա թէ ոչ ոչ կարէք գտանել զհանգիստն , և ոչ ՚ի հողտապանի ձերտամ ՚ի ձայնէ որդւոցդ՝ որք ՚ի բողոք եցեն վասն ձեր , զի

պատճառ եղեալ էք թշուառութեան նոցա : Խսկ դուք իշխանք փառամոլք , մի թուեսցի ձեզ զի գանձուք ձերովք ժառանգիցէք զհանգիստն . գիտաս չի զի առ ժամանակեայ է այդ հանգիստ , սուտ և վայրկենական . զմոտաւ ածէք զբանս Աւետարանին թէ և Աշուըն ուրումն մեծատան ետուն անդք տոհմականս . . . . . և ասէ . ասուցից ցանձն իմ , անձն , ունիս բազում բարութիւն համբարեալ ամաց բաղմաց . հանգիր , կեր , արք և ուրախ լըր : Ասէ յնա Կատուած , անմիտ , յաջորմ գիշերի զսդիդ ՚ի քէն ՚ի բաց պահանջցեն , և զօր պատրաստեցերդ ում լինիցի . զի ոչ եթէ ՚ի մթերից ընչից ուրուք իցեն կեանք նորա : ո

Ո ասն որց պարտ է ամենեցունցս գանձել գանձս անկողոպտելիս , որ լինի աշխատութեամբ , հանապազորդելով ՚ի գործ և գոհանալով զջեառնէ վասն ընորհացն , և չէ պարտ բընաւ լինիլ գատարկանձն , թէպէտ և լի իցեմք մեծութեամբք :

1870 Դեկտեմբ. 17 Վարդ-Քաջ-Բերնադի յԵրուանց . Գ. Տ. Յարո-Ռիւնեան  
Իսմայիլի .  
ԱՀ. Ժառ . Ռ-Ն-Ն-Ն :

## 1870 Թ ՈՒ ԱԿԱՆ

Այն թուականն ալ սահեցաւ , գնաց , միացաւ այն գրեթէ մոռցուած թուականներուն հետ , որոց մէջ ասլրեցան և գործեցին մեր նախնիք :

Նկաւ , գլորեցաւ , անյայտ եղաւ այն անթափանցելի վարդուրին ներքեւ , զօր անհունութիւն կամ յաւիտենականութիւն կ'անուանեն մարդիկ :

Այս գլորումը՝ համայն մահկանացուաց ականջին տիսուր ժխոր մը , ցաւալի և միանգամայն սոսկալիքայթիւն մը գործելով անոր թմբուկները թնդացուց , որուն հնչեւնը հազարաւոր տարիներէ վերջ անգամ զգալի պիտի ըլայ և յիշատակը սերունդ է ՚ի սերունդ կենդանի պիտի մնայ մոքերու մէջ :

Կայց այս ժխորը՝ ամենուն ալ մի և նշն աղդեցութիւնը ունեցաւ : Աշմենուն ալ թշուառութիւն գումեց՝ թէ մասնաւ որաց :

Ուրիշները ինչ կ'ուզեն թող ըսեն , իսկ ես կ'ըսեմ որ 1870 թուականը՝ երբ իր վերջին հրաժարականը կուտար անգառնալի ճանապարհորդութիւնը ընելու համար , անոր ճակատին վրայ սեւ կնիք մը դրօշմուած կը տեսնուելու :

Ի՞նչ էր այս կնիքը , և ո՞լ զայն դրօշմողը : — Այս չորս հարցմանց պատասխաններու համար քիչ մը ընդգարձակ մոռածելու ենք :

՚Իրիստոննեայ , մահմետական , հըրեայ և այլն շտա մը աղգեր՝ բարի , յառաջադիմասէր եւ լուսոյ սիրող ճշմարիտ Կատուծոյ մը գոյռութիւնը կը հաստատեն , որ ստեղծած է անհուն տիեզերքս , որուն հետ նաեւ մարդկային ցեղս , տալով անոր անմահ հոգի , լոյս , կարողութիւն և կամք . Անմահ հոգին՝ զօր մարմեսոյ վարագուրին տակ կը կրենք , ապացոյց է որ մարդս հանգերձեալ է վայելել աշխարհ մը , որ բարի և յաւիտենական Կատուծոյն պարգեւն է , և զօր բարի և յաւիտենական յիշատակաց արժանի գործոց փոխարէն՝ բոլոր իրեն հաւատացող և ճանցող հոգիներու կը վերապահէ :

Կայց որովհետեւ մարդս անմահ հոգի ունենալով հանդերձ , եթէ ա-

նասնոց պէս լոկ բնազդմամբ գործելու ատիպուած ըլլոր , չը պիտի կըր նար իր այս վաեմ նպատակին հառ նիլ . ոււսի ամենաբուն բարին անոր տուաւ ըլլոր , այն պայծառ բանը , որով կը խորհինք , կը գատինք , կ'ընտրենք և ասրա կը գործենք :

Ուարդն՝ իր ամեն գործառնութեանց մէջ այս լուսոյ շնորհիւ յառաջանալու տրամադիր էակ մը է , բայց սա ալ մեքենական բան մը կ'ըլլար , եթէ մարդուն ձեռքը ըլլար յառաջադիմելու կամ յետագիմելու կարողութիւնը :

Հիշա այս կարողութեան ալ տէր է մարդը , այսինքն ունի անձնիշսան կամք , ուղէ յառաջ կերթայ , ուղէ չերթար , ուղէ կը գործէ , ուղէ չը գործեր , ուղէ բարիք կ'ընէ , ուղէ չը նէր . միով բանիւ ուղէ ինքինքը թշուառ կ'ընէ զիստուած մերժելով , որ իրեն այս ամեն կարողութիւնը տուաւ , նմանապէս երջանիկ կ'ընէ , Աստուծոյ ձայնին անսալով : Այս ձայնը է մոտաց խիղճը , որ իւրաքանչիւր անհատի մէջ զետեղուած կայ , և ուրուն գիտակութիւն ալ կ'ըսեն :

Ովկ է այն՝ որ այս ձայնը կը խեղդէ : — Ուարդկանց ամենէն ամբարը տագոյնը :

Ուարդիկ չէին կրնար գիտնալ Աստուծոյ կամքը և ոչ ըմբռնել անոր յայտնութիւնները եթէ այս ձայնը իրենց ներսիդին չունենային :

Աստուծքբարեգործութեան հետ հաճութիւն , և չարագործութեան հետ՝ ահաճութիւն կապած է բնութեան անփոփոխելի օրինօք , որով մեր բարի ըլլալ ուղելուն բնաւ տարա կայ չը մնար :

Կառութիւնը կը մղէ զմարդ իւր ընկերին օդնելու , և վերցնել հանելու այն թշուառութեան վէէն , ուր

նա ինկած է կամ անդիտութեամբ և կամ ուրիշն ազգեցութեամբ :

Ոիթէ այն անհատը կամ ազգը՝ երբ այսպէս թշուառ անհատ մը կամ ազգ մը ինկած կը տեսնէ և չգնէր , կընայ իր մոտաց խղճին բուռն հարուածներուն առանց անդայութեան վատ յորջօրջումը վրան առնելու : Եւ միթէ իրեն այս անհոգութեան հաշիւը պիտի չը տայ :

Ոիթէ ինքն ալ մարդ և ազգ ըւլլարվ , կընայ միշտ իւր հաստատութեան վրայ ապահով ըլլալ . վերջապէս կը յաւսայ որ ինքն ալ օր մը պիտի չինայ :

Հապա ուր կը մնայ , որ չիւրցնել զատ , ալ աւելի խօրագոյն զայն գլորելու ջանայ , ուրկից չը կարողանայ երբէք ելլելու յցս ունենալ ողբրմելի թշուառ :

Ի՞նչ անուն տալու է այն անհատին կամ ազգին , որ փոխանակ ընկածը վերցնելու , նոյն իսկ կանգուն եղողն ալ կը ձգնի ձգել և թշուառացնել :

Բուռսօ — Գաղղիական պատեշ րազմիս նպատակն ի՞նչ է : — Եթէ ոչ կործանել կանգնեալ , կա ամենայն իրաւամբ յետագիմ պիտի անուանեմ այս ազգերը , որք թէպէտ մարդկութեան եղջիւը շատ պարագայ ներու մէջ բարձրացուցին , սակայն ներկայ յետագիմական և մարդկութեան նուաստացուցիչ գործով խորտակելով ցածցուցին զայն . և յաւիտենական անջնջելի արատ մը թողուցին անոր ճակտին վրայ , զրո իրենց սերունդը յաւիտեան չպիտի կընանքերել :

Հիշա , սիրելի ընթերցողք , այս արատը , այս յետագիմութիւնը 1870 թուականին ծնունդն ըլլարվ , անոր ճակտին վրայ սեւ գրօշմուած տես-

նուեցաւ իր հեռանալու ժամանակը։  
Օյն ամեն մարդ տեսաւ և զգաց,  
հետեաբար անոր թողուցած սոսկալի  
մխորը ամենուն ալ մի և նոյն աղդե-  
ցութիւնը ունեցաւ, ամենուն ալ  
թշուառութիւն գումէց :

Ուրեմն մենք ալ կարծեմ տուած  
եղանք մեր չորս հարցմանց պատաս-  
խանները :

Արդ՝ մարդկութիւնը արժանա-  
պէս կը վարձատրէ թէ յառաջադէ-  
մին և թէ յետադէմը :

Ոյսն վարձն է պարծանք և գո-  
վեստ, իսկ միւսոյն նախատինք և  
պարսաւ :

Ոյսն սրտերու մէջ անմահ մնա-  
լու փառք, իսկ միւսոյն արհամար-  
հանօք մերժումն :

1870 թուականը մարդկութեան  
համար թշուառութեան թուական  
մը եղաւ ընդհանրապէս, հետեւա-  
պէս համայն մահկանացուաց վրայ  
կը ծանրանայ առ հասարակ : Արովէն-  
տեւ նա իւր անիւր արագ արագ  
քաղեցնելու ժամանակի յանդգնեցաւ  
ջախջախել անոր տակ միլիօնաւոր  
գլուխներ, գլուխներ՝ որոց ամեն մէ-  
կը անմահ հոգի, լոյս, կարողութիւն,  
վերջապէս ամենայն մարդկային ինչ  
ունէր, մարդկութիւնը յառաջացը-  
նելու համար, իրը անոր մէկ անդա-  
մը : Ասկալի թուական :

Իսկ մասնաւորապէս Հայոց հա-  
մար ինչ արդիւնք ունեցաւ 1870  
թուականը :

Հացատրենք :

Ով որ դառն ճշմարտութիւններ  
պէտք եղած ատեն յայտնելու կ'ա-  
մաչէ կամ կը վախնայ, նա ճշմարիտ  
և վեհանձն քաղաքացի չէ :

Եսա ինչու մեր սրտով զգացած  
ճշմարտութիւնները բերանով պիտի  
չը քարոզենք և դընով պիտի չը հրա-

տարակենք, երբ անհրաժեշտ հարկ  
կայ :

1870 թուականը հայ ազգային կե-  
նաց շղթայն այն ժանդուած օղակ-  
ներով կազմուած թողուց, որովք  
արդէն հիւսուած էր :

Այս շղթային օղակները պէտք ու-  
նէին նորոգութեան, բայց մենք նա-  
խամեծար համարեցինք թողուլ զա-  
նոնք որ փստին : Պարզ խօսինք :

Հայ աղջը՝ որ 10-12 տարիէ ՚ի  
վեր իր մէջ վսեմախոհ մոքի տէր,  
արդարութեան սիրող և ճշմարիտ ա-  
զատութեան պաշտպան անձանցքաղ-  
մանալը տեսնելով ՚ի սիրտ և ՚ի հոգի  
կը հրճուէր և կը յուսար որ . . .  
բայց իր ամեն յօյսերը ՚ի գերեւ հա-  
նեց կրնամ ըսել 1870 թուականը . . .  
ափսոս որ դարձեալ կէտերով խօսիլ  
կըստիպուինք :

Կիցիր, հիմա պիտի ապացուցա-  
նեմ ինչ որ վերը գրեցի :

Ինթերցողը թող յիշէ այն ամեն  
խնդիրները, մահսերագիրներն ու  
բողոքագիրները որք վարչութեան դի-  
ւանին մէջ կը վլստային, երբ այս ան-  
տարբերութեան կամ աւելի լաւ ը-  
սեմ՝ սնուտի և խուսվայոյզ վիճաբա-  
նութեան թուականս սկսաւ :

Թող յիշէ այն ընկերութիւննե-  
րը, որք տասը տարիէ ՚ի վեր մեր աղ-  
դին մէջ սկսեր էին բաղմանալ զա-  
նաղան բարենպատակ անուամբ, և  
որք բաւական լոյս տարածեցին և մեր  
նիւթապէս և բարոյապէս թշուառա-  
ցեալ ազգին առջեւ բանալ ջանացին  
արահետ ճանապարհ մը, որ կը տա-  
նէր ՚ի կեանս :

Թող յիշէ կըսեմ ընթերցողը այն՝  
որ ամենէն սարսափելին է, և որ աղ-  
դութեան կէնաց և մահու խնդիրն  
է, այն է կաթողիկոսական խնդիրնե-  
րը, որք առաւել ազգին աղէտից և

Երկարաւակութեան պատճառ կը դառնան :

Այս ամենը յիշող ընթերցողը՝ չի պիտի կրնայ չհամոզուիլ թէ 1870 թուականը մեզ համար անգործութեան թուական եղաւ :

Որովհետեւ նա կը տեսնէ որ մի և նոյն խնդիրներն ու բաղզագիրները գարձեալ կը տեղան ՚ի պատրի արքարան :

Ո՞ի և նոյն, տգետ բռնաւոր չեպաճի աղջիկ խումբը գեռ իր հարուստ աղդեցութիւնը ընկճելոց վրայ կը տարածէ :

Կա կը տեսնէ որ օգտական ընկերութիւնները 1870 թուականի մէջ փոխանակ օր քան զօր բազմանալու նուաղեցան, առ ՚ի չպոյէ քաջալերութեան և նպաստից :

Չիսիալինք սեռօրէն խօսելնուս, այն ընկերութեանց շատերը գիտենք որ իրենց ապօրինաւոր ընթացքով խափանեցան : Ազգին քաջալերութիւնը, նպաստը և համակրութիւնը ընդունելով չարտչար գործածեցին եւ կործանեցան . արժանի խոկ էին այդ կործանման : Այն դրամով հաւըստանալ կարծող անդամները գուցի այսօր մուրացիկ կը շրջին . և ահա սոյն խոկ ասոնք են որ իրենց վատութեամբն ու ապերախտութեամբ ազգին վատահութիւնը վերցուցին, որ չհամարձակիր այսօր օդներւ նաեւ օրինաւորներուն . որովհյած նուաղած է անոնց թիւը : Այսուամենայնիւ չենք կարող մոռնել Անձնանութեան ընկերութիւնը, որուն թը շուշառ աղգիս մատուցած ծառացած ծառաւ, այլ մանաւանդ ծանր կերպարանք առնուլ կը տեսնալ աղդեցողն այս ամենը տեսնելէն դինի, կը տեսնէ նաեւ ցաւօք սրախ որ այն կաթողիկոսական կենաց և մահու խնդիրն ալ ոչ միայն իր օրինաւոր լուծումը տակաւին չառաւ, այլ մանաւանդ ծանր կերպարանք առնուլ կը տեսնալ :

Պահանք մօտէն տեսնողները զարմաւ ցընելով գոչել կը տան, « ահա ընկերութիւն մը, որ բուն աղդին օգտին վրայ հիմնուած է :

Անձնանութեան կերութիւնը խստ մեծ վարձատրութեան, քաջալերութեան և ձշմարիտ գովեստից արժանի է : Այսէ աղգը ըստ արժանեայն, ինչպէս որ իր պարտաւորութիւնն է, չը կրնար կամ չը կամիր վարձատրել անոր աղգամէր անդամները, սակայն անոնք այնչափ արիստիրու են, որ չը վհատեցան և պիտի չը վհատին . այլ կատարեալ վարձ կը համարեն իրենց ծառայութեանց արտադրած օգուտը և աղդասէր սրաերու մէջ եռացող այն երախտագիտական սուրբ զգացումները, որք օր մը անմահ և մը շարնշենաւոր արձաններ պիտի կանգնեն հոն այն սրտերուն մէջ և նոցա սերնդոց սրտերուն մէջ, յանուն այն ընկերութեան, որ նոյն զգացմանց տղբերն ու շարժառիթն է : Անք չենք կարող անոր արժանաւորութեան համեմատ փոխարինութիւն մի ընել ուստի յարատեւութիւն և յաջողութիւն մազթելով դառնանք մեր խրնից դրսն :

Ինթերցողն այս ամենը տեսնելէն դինի, կը տեսնէ նաեւ ցաւօք սրախ որ այն կաթողիկոսական կենաց և մահու խնդիրն ալ ոչ միայն իր օրինաւոր լուծումը տակաւին չառաւ, այլ մանաւանդ ծանր կերպարանք առնուլ կը տեսնալ :

Իսպաց շատ ապերախտ պիտի համարուենինք, եթէ 1870 թուականի մէջ տեղի ունեցած ըստ ինքեան նըշանաւոր բայց գրեթէ ապարդիւն դէպք մը մէջ չը բերէինք :

Ո՞ն է այս գէպքը : — Ասիկայ խրիմեան Հայրենասէր վարդապետին Հայոց աղդին պատրիարք ընտրուիլ

է, անոր ազգին հովուութեան պաշտօնը ընդունելն ու յանձն առնունը է: Հիմա գուցէ ընթերցողը հակասութիւն նշմարելով խօսքիս մէջ, առարկէ թէ և եթէ Խրիմեան հայրենասէր է, ապա ազդը ազատուած է է, ուրեմն 1870 թուականի մէջ մեծ գործ մը գործած է, միովբանիւ աղքային կենաց շղթայն նորոգուած է և ոչ թէ փատելու ազառնալեաց կամ երկիւ զի տակ:

**Համբերէ**, սիրելիս, ատանկ չէ, այլ միտ դիր ըսածիս:

Խրիմեան Արքազանը հայրենասէր և միանգամայն հօտասէր առաջնորդ մը հովիւ մ' է, (որոյ սրտէն բղիսած են հրաւիրակներն) այլ անոր խաշները եթէ իրեն ձայնը չեն լեր, ի՞նչ ընէ, իրեն հաւատարիմ ընկեր և օդնական ըստ բաւականին չունի, որոնց մավ կարողանայ իր խաշները պահպանել գայլոց բերանն ինալու վտանգէն. և ի՞նչ պիտի ըսես, թէ որ յայսնեմ թէ ասոնցմէ գտնուեցաւնաեւ գայլոց հետ գանագիրներ խաշանց և հովուին դէմ զինելու:

Վվաշխարհական և եկեղեցական պաշտօնատարք և երեափոխանք, եթէ Հայկայ, Արամայ, Տիգրանայ և քաջարոցն Վարդանայ վեհ արիւնէն տակաւին ձեր երակներուն մէջ կտթիլ մի մնացեր է, եթէ Վրիդորի, Վահակայ, Վեսրոպայ և Վերսիսի հայութեան պատիւ բերող անստրգտանելի շաւզաց հետեւելու փափաքդեռ կը մնուցանէք ձեր սրտին մէջ, օն ուրեմն, ջանացէք փրկել անոնց երբեմն երջանիկ՝ բայց այժմ թշուառսերունդը իւր այս վտանգալից վեճակէն:

Պաշտպանեցէք, պաշտպանեցէք այն վարատեալ հօտը, որ անմեղ է, խրդալի է և զուրկ իր պարարտ արօսնե-

րով ծածկուած ազատավայրէն . . .  
Ի՞նչ, միթէ հովիւը միայնակ թողութը, խաշները թշնամեաց, գողոց և գայլոց մատնել չէ: Քաջ գիտցիք որ դուք Հովուին համար չը պիտի պահպանէք հօտը, այլ ձեր պարագն է ասիկայ: Եթէ հովուէն վրէժ առնելու համար կ'ընէք, գիտցիք որ պարտաղանց էք:

**Հայկազունք**, քաջալերուեցէք, միացէք: Արտովլ միացէք, մաքովլ միացէք, հոգւովլ միացէք:

Հոգւովլ և սրտովլ երբ միանաք, ալ դիւրին է ձեզ մաքովլ միանաք, այսինքն կարծեաց մէջ միանալք<sup>(1)</sup>. ուրուն տարակայութիւնն զգալի կերպիւ մեր ազդին տունը կը քանդէ, իւր մէջ անտեղի վիճաբանութիւններ յարուցանելով:

Զգեցէք, ձգեցէք հին ատելութիւնը, վլէմինդրութիւնը և որ մեծընէ անձնական շահը և մասնաւոր նկատումները:

Ոէր զգեցէք, որ զիւրն չըխնդրէ, այլ զընկերին:

Ուր որ սէր, հօն միութիւն, ուր որ միութիւն, հօն յաղթութիւն:

Ուր յաղթութիւն, հօն կենդանութիւն և յառաջադիմութիւն:

Ոհա այս կենդանութիւնը 1871 թուականը իրեն հետ թողբերէ Հայոց աղդին. այս յուսածիծածաղ ամանորը մեզ համար շնորհաւոր թողը ըլլայ, որուն մէջ յաջողութիւնն կը բարեմաղթեմ ի խորոց սրտի բոլոր Վագային բարենպատակ գործոց համար:

1870 Դեկտեմբեր 12

Ս. Մկրտչ Տ. Ս.  
յերանական:

(1) Կարծեաց միութեան վրաց ուրիշ առթիւ մը միտք ունինք խօսելու:

ՅԱՆԿ ՆԻՒԹՈՅ

Անցեալ և ներկայ տարիներ . 1: ·  
Դպրոցի տղայոց ձառեր . 6. 73. 112: ·  
Խորհրդածութիւն ծովու վրայ . 10: ·  
Ըռակ բարոյական . 11: ·  
Ըրուսեակ Հայոց բազրին . 14: ·  
Ըրկածք Արխմէնօփուսի . (Թարգմանեալ Գաղ.) . 15. 40. 60. 83. 110: ·  
Ատորագրութիր Հայկածոր և Ռատան գաւառաց . 17. 266: ·  
Ջամանակագրականք . 22. 44. 67. 92. 117. 163. 197. 221. 246. 270: ·  
Օանուցումն . 23: ·  
Օուարձալիք . 24: ·  
Լրօնականք . — Հերքումն հիմնական տարբերութեց . 25. 49. 121. 175. 199: ·  
Դաստիարակութեան վրայ . 30. 54. 86. 107. 183. 212. 232: ·  
Ա . Փրկչի վանք Եթուսաղեմ . 42: ·  
Մոլութեան պատիմը նոյն խակ իր մէջն է . 62: ·  
Դգային . 63. 114: ·  
Աահատակութիւնք Վարդանանց . 65: ·  
Բանախօսութիւն . 79: ·  
Ենմահութիւն հոգւց . 84: ·  
Յիառասի վրայ դատաստան . 99: ·  
Աիմէօն վարդապետի բանք ՚ի Նարեկացին . 91: ·  
Պատմութիւն մը . 93: ·  
Դանասիրականք . 97. 145. 151. 152: ·  
Դշաղսկ Հայաստանի . 103: ·  
Պատասխան . 104: ·

Եղերերդ եւ հրաժեշտ առ Մոռզայն . 105: ·  
Կիարոսի եկեղեցւոյ և վանուց հաշուեցուցակը . 128: ·  
Յիսուսեան կրօնաւորին նամակը . 130: ·  
Մահարձան Փարիս Հանըմի . 136: ·  
Ազգ.Եպիպտոսի առաջնորդական խընդիր . 139: ·  
Գահիլէն եկած նամակներ . 141. 181: ·  
Լատինաց Եթուսաղեմ Ս. Յակովը մէջ չպատարագելլ . — Գաղ . 157: ·  
Հրիտակ Փարիս Հանըմի . 154: ·  
Աասիս լրագրոյն մէկ կաորին վրայ Հարցում մը . 162: ·  
Երշարուսի յօդուած մը . 191: ·  
Կատոնին յաղագս բարւոք կենցաղավարելլ . 210. 235. 259: ·  
Թաղմաս Երիցու Երդ Պաւարձութեան . 219. 245: ·  
Տաղ Ս . Խաչին . 220: ·  
Կարգ գիտութեան . 222: ·  
Խղճի աղատութիւն . 223. 247. 271: ·  
Շմարտութիւնք . 228: ·  
Դարոցական արդիւնք . 238. 262. 287: ·  
Խոկումն մահու . 239: ·  
Յանցումն մարդոյ . 240: ·  
Ըռակ . — Գեղեցիկ կաղնին . 241: ·  
Փորձանք և նորա հետեւանքը . 242: ·  
Ա . Տեղեաց ինդիրը . 252. 276: ·  
Թշուառութիւն . 257. 284: ·  
Դարոյական . 268: ·  
Օանուցումն . 270: ·  
Առ Հայաստան . 285: ·  
1870 Թուականը . 289: ·